



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material







1999.11.1




ԽՈՎԵՍՔ ԽՈՎԻ

ՊՕՐՈՎԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

ԵՐ ՀՈՎԵ

ԽՈՎԵՍՔ ԽՈՎԻ ՎԻՃԱԿԸ ԿԵՐՊԸ



Կ. ՊՈՒՏՈ  
ՏԵՂԱԳՐ ԱՐԱՄԵԼԻ

1866



ԿԱՎԵԱՐ ԽԱՆԻ

Պ Օ Բ Ս Ա Յ Ի Ւ Վ Ի Հ Ա Յ Ի Ւ

---

Կ. ՊՈԼԻՍ — ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ  
Աւզուն Զարօք փողոց Շերիֆ-Փատա խան թիւ 43

---

343.97 + 351.762

ԽԱՎԵԱՐ ԽԱՆԻ

Պ Օ Ր Ո Ս Ա Յ Ի Ւ Վ Ի Ժ Ա Կ Ը

ԵՒ ՀՈՅ

ՇԱՏ ՍՏԱԿ ՇԱՀԵԼՈՒ ԴԻԻԹԻՆ ԿԵՐՊՈՒ



Գրեց



Կ.ՊՕԼԻՒ  
ՏՊԱԳՐ. ԱՐԱՄԵԱՆ

1866



1987

28. 136


q 130 - 60

ԽԱՎԵՍՏՐ ԽԱՆԻ

Պ Օ Ր Ս Ա Յ Ի Ն Վ Ի Ճ Ա Կ Ը

ԵՒ ՀՈՒ

ԱՏԱԿ ՇԱՀԵԼՈՒ ԴԻԻԹԻՆ ԿԵՐՊԻ.



Մարդիկ աշխարհիս մէջ երջանիկ կեանք մը  
անցնելու համար՝ ընդհանրապէս շատ ստակ  
վաստըկելու ետևէ կըլլան. արդարև ասի  
ալ բնական բան մըն է, բայց շատերն՝  
դիւրութեամբ ստակ վաստըկելուն կերպերը  
չիգիտնալնուն համար, մեզի պարտք համարե-  
ցինք որ զիտցածնիս սովորեցնենք:

Խավեար խանի Պօրսախն բացուիլը տասը  
տարիի չափ եղաւ և հարիւր հազար հոգիի  
չափ (ամեն ազգէ ըղաղով) ասոր մէջ մտան  
ու ելան :

Հիմայ այստեղ, հոն մտնող մարդոց վիճակը  
բննենք և տեսնենք թէ որչափ շահ և օգուտ

ունեցեր են: Այս մարդիկները ընդհանրապէս երեք աստիճանի կը բաժնուին . առաջինը՝ հազար ոսկիէն մինչև տասը հազար ոսկի ունեցող, երկրորդը՝ հազարէն մինչև հարիւր ոսկի ունեցող, իսկ երրորդը՝ հարիւրէն մինչև խաղան . առնք Պօլսոյ տէրը ըլլալ կը բաղձան, երկրորդները որ տասը հազար ոսկիով ալիվրա կը խաղան . ասոնք Պօլսոյ տէրը ըլլալ կը բաղձան, երկրորդները որ հարիւր ոսկիով կ'խաղան՝ եսլարքոս ըլլալ կը բաղձան, և երրորդները որ հարիւր ոսկիով կ'խաղան՝ առաջին կարգի վաճառական ըլլալ կուզեն: Պօլսա ըսածնիս երկու հարիւր հոգի մէկ տեղ ժողվուած ընդարձակ սրահ մընէ . թէ որ Պօլսային բուն նշանակութիւնը իմանալ ուզենք՝ հալոց (փօթա) ըսել է, առաջինները երկաթի կը նմանցնենք որ քիչ մը ուշ կը հալին, երկրորդները՝ պղնձի (պազր) որ քիչ մը շուտ կը հալին, երրորդները՝ կապարի (զուրշում) որ ամենէն խիստ շուտ կը հալին . ասոնց մէջ խելքը զլուխը մարդ չիկայ ըսեմք նէ կարծեմք պիտիչ'սխալիմք, որովհետեւ իրենց բոլոր ապրանքը և ստացուածքը վտանգի ներքեւ դնելէն զկնի կեանքերնին ալ վտանգի ներքեւ կ'դնեն, ստակը կորսնցուցած ատեննին խելքերնին ալ կը կորսնցունեն և մինչև անգամ կեանքերնին ալ կ'կորսնցունեն . քանի

քանի մարդիկներ իրենց խելքերնուն պակասութեանը համար այսօր թշուառութեան և աղքատութեան մէջ ինկած են, և քանի քանի մարդիկներ մինչև անզամ իրենց ընտանիքը ծախելու ելած են. անմիտ մարդ, շատ ստակ վաստկելու համար քու հանգստութիւնդ կ'աւրես, քու խելքդ կը կորսնցնես, վերջապէս քու կեանքդ կը զոհես . այս տեսակ մարդոց վրայ աւելի խնդալու է քան թէ ցաւելու . որովհետեւ այս տեսակ մարդերը ոչ խելքերու և ոչ ալ մարդերու կը հաւնին . ինչ և իցէ ասոնք մէկդի ձգելով՝ դիւրին և շատ ստակ վաստրկցունելու կերպերուն դառնանք :

Գալաթաի Պօրսան և իւր վիճակը առաջինէն շատ տարբեր է հիմայ, խելացի և խիկար իմաստուններ, գուշակիչ և անզուշակ մարզարէններ, վերջապէս հին եզիպական արհեստներուն ամէնն ալ ամբողջ հոն կրնաք զտնել. Խալեար խանի մէջ այս մարդոց յատուկ անուններուն ԽՆԴԻԲ կըսուի որ հետեւեալ ըստանչելի արհեստներուն կը ծառայեն:

Ա. Երազ տեսնել

Բ. Թուղթ բանալ

Գ. Բակլա նետել

Դ. Թուաբանական նշաններով եռանկիւնի գիծեր քաշել,

Ե. Ճերմակ պատերու վրայ քառանկիւնի  
կապարներ բակցնել և անկէ զօրութիւններ  
հանել,

Զ. Սբիրիթիզմ, այսինքն մէկ ուրիշ մը քը-  
նացնելով մէկ քանի օրուան բիածաններ հարցը-  
նել և բօլիթիզի վրայօք մանրամասնաբար տե-  
ղեկութիւններ առնել, որ այս ամենէն ընտիր  
և ամենէն ապահով է, թէ և ամենն ալ մի և  
նոյն անխելքութիւնը կ'կրեն իրենց մէջ, բայց  
և այնպէս սբիրիթիզմ ըսածնիս թէ որ հանդի-  
պի նէ մարդս անով կրնայ չորս կամ հինգ օր  
խաբուիլ. շատ երկար բարակ մտածուած և  
խորհուած է որ ալիվրաճիութենէն ի զատ դիւ-  
րին և շահաւոր արհեստ չիկայ, և մանաւանդ  
որ հիմայ սբանչելի արհեստներով և զիւտերով  
ալ զարդարուած է, ասոնց դիւրութիւններն են  
որ շատերը Գալաթաի Պօրսան յանախել կու-  
տան, հիմայ տեսնենք թէ այս մարդիկները  
իրենց սբանչելիքները ինչպէս կը հաղորդեն  
ժողովուրդին:

Խնդիրներէն մէկը անցեալ օր իր շահադէտ  
բաժանորդներէն մէկուն ծրաբեալ թուղթ մը  
կը հանէ կուտայ և կը պատուիրէ որ զիշերը  
պառկած ատենը բարձին տակը դնէ և անանկ  
պառկի, և սա ալ կաւելցնէ թէ՝ զիշերը թէ որ  
բարձդ մէկէն ի մէկ երերայ, չըլլայ որ վախ-

նաս, և քեզի կէս կամ մէկ հաց մը պիտի տան,  
և քեզի կամ բարձր տեղ մը պիտի հանեն և  
կամ ցած տեղ մը պիտի իջեցնեն, և երկու կի-  
ներ պիտի զան քու դէմդ պիտի կայնին և մին-  
չե որ չի հրամայէս նէ չի պիտի խօսին ևայլն:

**Միամիտ** շահադէտը այս պատուէրները  
լաւ ըմբռնելով տուն կուգայ և Խնդիրին պա-  
տուիրածին համեստու բարձին տակը կը դնէ  
կը պառկի, զիշերը քունէն կարթնայ ՚ջուր կը  
խըմէ և դարձեալ կը պառկի, զլուխը վար դը-  
րածին պէս՝ բարձր սաստիկ կերպով կերերայ.  
այս մարդը վախէն « Տէր ողորմեա » ըսելու  
կելլէ, մայրը իւր մօտը պառկած ըլլալով, մի  
վախնար տղաս բան չիկայ կըսէ :

**Տղան.** կը դառնայ մօրը՝ երկրաշարժ կելլէ-  
կոր կարծեցի, վախցայ կըսէ :

**Մայրը.** Կոշոր մուկ մ'էր բարձիդ տակէն  
ելաւ կըսէ :

**Տղան.** Գիտեմ որ այս զիշեր իմ բարձս պի-  
տի երերայ, սակայն մուկ մտած ըլլալը չի  
զիտցայ կըսէ : Այս միջոցին մայրը կելլէ և  
սաստիկ ապտակ մը կը զարնէ տղուն, վախէն  
խելքին եկած է կարծելով :

**Տղան** կը հարցնէ մօրը թէ ինչո՞ւ զարկաւ :

**Մայրը.** Ես գիտեմ որ խելքիդ եկաւ անոր

համար զարկի կըսէ . վերջապէս Մայրը ու  
Տղան դարձեալ կը պառկին :

Հետևեալ առաւօտուն Տղան կելլէ Խավեար  
խան կերթայ , և Խնդիրը անոր կը հարցնէ թէ  
աս զիշեր երազ տեսնը :

Շահաղէտը՝ զիշերուան մէջ պատահած մու-  
կին դէպքը կը պատմէ :

Խնդիրը՝ անիկայ մուկ չէր այլ տուած նուս-  
իսիս զօրութիւնն էր , կըսէ :

Շահաղէտը՝ կը պնդէ որ խոշոր մուկն էր  
բարձր երերցունողը , և հետևաբար մայրս  
ալ տեսաւ , կըսէ :

Խնդիրը . Եհ ուրեմն աս զիշեր ալ դիր որ  
անոր զօրութիւնը իմանաս , կըսէ :

Շահաղէտը . մի և նոյն խելքով երկրորդ զի-  
շերն ալ բարձին տակը կը դնէ և կը պառկի ,  
բայց դարձեալ բան չի տեսնար :

Հետևեալ առաւօտուն Խնդիրը կրկին ան-  
գամ Շահաղէտին երազ կը հարցնէ , և այն ալ  
բան մը չի տեսած ըլլալը կը յայտնէ :

Խնդիրը բարկանալով . Ուրեմն դու հաւատք  
չունիս . եթէ ունեցած ըլլայիր հարկաւ ըսած-  
ներուս գոնէ մէկը տեսնելու էիր :

Շահաղէտը . Ես ամէն զիշեր առանց աղօթ-  
քի չեմ պառկիր , և ամէն առաւօտ կանուխ  
եկեղեցի կերթամ . . . .

Խնդիրը. Արդարեւ կը հաւատամ որ առողջ  
վրայ մեծ հաւատք ունիք և անանկ ըլլալ պէտք  
է, սակայն իմ տուած նուսխէիս վրայ հա-  
ւատք չունիք կամ չունենալու էք որ ձեզի չի  
ներգործեց :

Ասոր նման շատ խօսքեր ընելէն վերջը՝  
Խնդիրը կը պատուիրէ որ տուած նուսխէն  
իրեն դարձնէ. բայց Շահաղէտը միտքը կը դը-  
նէ որ ծրարեալ թուղթը բանայ և տեսնէ թէ՝  
մէջը ինչ դրուած է, վերջապէս թուղթը կը  
բանայ և կը նայի մէջը որ քառանկիւնի կը տ-  
րուած կը ճիճի (չկօմլիկ) մը կտոր և վրան ալ  
իւնդ ու մէնդ բաներ զրուած, կը նայի և կը  
զարմանայ մէկ բանի հոգիներու կը ցուցնէ,  
տեսնողներուն ամէնն ալ կը ծաղրեն ու կը  
ինդան. Շահաղէտ պարոննալ իրեն խարուած  
ըլլալը ճանչնալով կը զղայ, և ուխտ կընէ որ  
ալ ևս այս տեսակ յիմարական բաներու ա-  
կանց չի կախէ . . . .

Խնդիրները առաւօտուն պօրսան չի բաց-  
ուած Խավեար խանին դիմացը Գօմիսիօն խա-  
նին մէջ տեղը կուզան կը կայնին և ալիվրա-  
նիներուն ըրած խօսքերնուն ունկնդրութիւն  
կընեն. անոնց խօսքերուն ամենը մէկտեղ  
բերելով անոնցմէ ըստ բնաց ( չըգտրղընա )  
խմաստներ դուրս կը հանեն. օրինակի համար,

Ալիվրաճիները առաւօսուն Գոմիախօն խանին  
մէջ ժողովելով զօնսօլիտէներուն վրայ տեսակ  
տեսակ կարծիքներ կը յայտնեն :

**Ումանք .**

Լորտ Գլէրընտէն այն ինչ խօսքը ըրած Ըլ-  
լալուն համար՝ ֆօնտօները պիտի բարձրանայ  
կըսեն :

**Ումանք .**

Տրիւէն Տը Լիւխը այս ինչ օրը ձիւն վար  
իյնալուն համար՝ ֆօնտօները պիտի իջնայ  
կըսեն :

**Ումանք .**

Բարձրապատիւ Փոխ-արքայն այս տարի  
կանուխ ամարանցը երթալուն համար՝ ֆօն-  
տօները քիչ մը ժամանակ միզէռ պիտի երթայ  
կըսեն :

**Մէկ ուրիշ մը .**

Գարտաշ Էկէրչի մուհարէպէ սահիհլէնիրսէ,  
զօնսօլիտլէր 75 դուրուշա զատար չըզանազ  
կըսէ. վերջապէս Բարիլոնի աշտարակաշինու-  
թեան ժամանակէն տարբերութիւն մը չունի.  
բոլոր խօսածնին և խորհածնին մէկզմէկու հա-  
կառակ : Այս Խնդիր կոչուած իմաստակ գու-  
շակիչներն ալ վերոյիշեալ անճոռնի խօսքերը  
մէկզմէկու խառնելով երազ կը տեսնան, Թուղթ

կը բանան, եռանկիւնի զիծեր կը քաշեն ևալլն:

Ասոնց (Խնդիրներուն) ենթակայ կամ լաւ ևս  
զերի եղած Շահաղէտ Պարոններն ալ այս  
մարդոցը հրամաններուն համեմատ կառնեն և  
կամ կը ծախեն, բայց առնող և ծախողը վեաս  
կընէ եղեր հոգ չէ, Խնդիրը ետքը կ'ելլայ ուրիշ  
մանա մը կուտայ և ապուշ Շահաղէտն ալ  
կը համոզուի. անցեալ առաւօտ Խնդիրին մէկը  
կայնէր ուրիշ մէկու մը գուշակութիւններ  
ըրած ատեն անդիէն Կեսարացի մարդուն մէկը  
ասոնց ըրած խօսքերնուն ականջկը դնէ. այն  
օրն ալ դիպուածը անանկ կը բերէ որ բիածան  
Խնդիրին գուշակութեանը համեմատ կը բարձ-  
րանայ. յիշեալ Կեսարացի տղան ալ կը նայի  
որ Խնդիրին խօսքը ճիշդ ելաւ, միտքը կը դնէ  
որ երեք հարիւր ոսկիի չափ դրամագլուխ դնէ  
և Խնդիրին խօսքին համեմատ զործէ, ուստի  
այն իրիկունը Խնդիրը մէկ կողմ կը կանչէ և  
իւր դիտաւորութիւնը կը յայտնէ. Խնդիրն ալ  
գետնէն ստակ զտածի պէս ըլլալով ուրախու-  
թենէն կը մարի . . . .

Երկու օր ետքը Կեսարացի տղան 300 ոսկին  
կը բերէ և Խնդիրը մէկ կողմ քաշելով անոր  
տուած հրահանգին համեմատ կսկսի զործել.  
մէկ երկու շաբաթ շարունակ զործերը յաջող  
կերթան և բիշ մը ետքը ծախորդութեան կը

դառնայ, զրեթէ մինչև այն օրը ինչ որ շահեր էին նե նոյնչափ ալ վրայ կուտան կամ կ'կորսնցունեն, Կեսարացի տղան այն աստիճան այս մարդուն խարուեր է որ բոլոր դրամագլուխը կորսնցունելէն ի զատ նոյնչափ ալ պարտքի տակ իյնալու ըլլայ դարձեալ այս մարդուն վերայ իւր զաղափարը պիտի չի փոխէ, սրանչելազործ ինողիրն ալ շաշխըն մը բռնեցինք բաելով քիթէն կը բռնէ կը խաղցնէ, վերջապէս 300 ոսկին ճիշդ չորս ամսուան մէջ կը լմննայ, Կեսարացին իւր կրած իշխանին համար փոխանակ ինողիրին հետ կոռելու՝ ինողիրը Կեսարացիին հետ կը կոռի այսպէս, ինողիր. Ոէ զարտաշ լիքիտասիօն տէփոռ օլտուզնազ նիշին մալ ալրեօրսուն, պէն սանա տէմէտիմ մի թէլէկրաֆըն սուզ օլտուզունու, պու էօյլէ պիր իշ տիր քի էկէրչի պիզուէն էյիլէրի (ηειλερ) պիր տէքա կիւճէնտիրիրսէր ասլա պարբշամայրզ. պէն օնլարս կիճէ սապահա զատար թիւթսիլէր իլէ տոտիթ իտէրիմ, վէ եարը կիճէյէ զատար օգուր տուվա իտէրիմ, պէնիմ էմէկիմէ եազրզ տէյիլ մի . . .

Կեսարացին. Խըռսաննս ա զուզում, սէն պանս նասրլ սէօյլէտին իսէ պէն էօյլէ եափորմ, պու կիւնէ զատար սէնին սէօդիւնտէն տըշարը չըզորդըմ վնր մըյըտը, զարարը

եօգ փարալար կիթտի խէ պէնիմ ճանըմ սաղ  
օլուն, պէն տահա կէթիրիրիմ . . . . խան-  
տաքի օտալարըն իքիսինի սաթաճաղըմ, պու  
տէֆա 500 լիրա կէթիրէնէկիմ սանա, զարար  
տա օլուրաս վազի ֆէնտէ օլմասըն, եալընըզ  
խունէք խթիխրաճլարընըզ (զուշակուրին)՝  
նօգնասը նօգնասընա օլուն, սահաթլարընը  
շաշրբմայասըն, Թիւթսիւլէքի վազթինտէ եթիշ-  
տիրէսին, տուվանը վէ օգումանը զուսուր  
իթմէյէսին. օրունլարընա մուզայէթ օլասըն,  
վէ պիր քաչ կիճէ տէ սէնինքինին եանընա  
ուղրամայասըն . . . .

**Խնդիր.** Եյի ամմա շիմտի իրատլար փարա  
իթմէնօր. օտալարընը նամուլ սաթաճազարն .  
ալբնըտա չըզարսա տախի զըրըր ֆիաթլարլա  
ալմազ խթէյէնէքլէք . . . .

**Կեսարացին.** Աէն վազի ֆէ իթմէ, պէն օնլա-  
րը պու հաֆտա մութլազ սուրէթտէ սաթարըմ:

**Վերջապէս Կեսարացի** տղան սենեակները  
չի կրնալ ծախելով սարաֆին մէկուն վրայ կը  
դարձնէ և 38000 դուրուշ կը վերցնէ, և ամե-  
նայն աճապարանօք Խավեար խան կուզայ և  
ալիվրաի չուվանը ելնելով կսկսի խաղալ :  
Խնդիրը իւր բոլոր ճիզը կը թափէ սքանչելեաց  
նկատմամբ պակասութիւն մը չընելու համար,  
և արդարեւ դիպուածը և բաղդը կօգնեն և մէկ

տարուան մէջ 2000 լիրակ տէր կըլլան , թէև Կեսարացիին բարեկամներէն շատերը զինքը շատ կը համոզէն որ ալ ևս ալիվրանութիւն չընէ . բայց և այնպէս փոխանակ իւր բարեկամներուն մտիկ ընելու՝ հետեւեալ պատասխանը կուտայ :

« Միզ պանա նասիհաթ վէրիյօրսընըզ Խավեար խանը պըրազմազ իչէն , սիզին իթտիկինիզ պանա տոսթլուզ տէկիլ տիր . պէն ալիվրատա փարա զազանմանըն թէքմիլ մատէնինի պուլտում , եալընըզ իշ եափիմաեօրում , եանըմ սըրա սէնասաթքեար պիր Խնդիր վարտըր օնուն թալիմաթլարըյըլա իշ եափրեօրում , հէր նէրի սէօյլէյօրսա թըպզըսը օլուեօր , պիր պուչուզ սէնէտիր քի պունլարըն փըրօվասընը իտէյօրում , արթըզ հիչ շիւփինէմ զալմատը...»

Կեսարացիին բարեկամներէն մէկը այս խօսքերուն կը համոզուի և մեկ բանի հարցումներ ընելով գոհացուցիչ պատասխաններ կընդունի , ուստի ինքնիրենը կ'որոշէ որ կնկանը ունեցած էլմասները ծախելով ալիվրանիութեան սկսի , իրիկունը տուն ՚լերթայ և կնկանը ուրախ զըւարթ դիտաւորութիւն կը յայտնէ , խելացի կընիկը այս բանին բոլորովին դէմ կը կենայ , մարդը կաշխատի որ կնիկը համոզէ , կնիկը չի համոզուիր . — Վաճառականութիւն ընելու

որ ըլլաս նէ էլմասներս կուտամ, բայց սակայն  
այսպիսի խախուտ և վտանգաւոր գործի մը  
համար թըրնասխս անզամ չեմ տար կըսէ :  
Մարդը սաստիկ կը բարկանայ սակայն իւր  
հրեշտակաբարոյ կնոջ սիրտը երբէք չի խոցէր,  
և իւր նպատակն ալ կը փոխէ դարձեալ իւր  
գտնուած գործին մէջ մնալով :

Բայց 2000 լիրա շահող Պ. Կեսարացին  
կրկին անզամ ալիւլրաճիութեան կսկսի, և  
կորսնցունելով ու շահելով երեք տարուան մէջ  
5000 լիրա կ'շահի . Խնդիրը կուզէ որ ալ իւր  
ընկերէն զատուի և ինքնիրենը գործէ, վասն  
որոյ հաշիւները տեսնելով իւր բաժնին 1300  
լիրա կը մնայ և ամենը ամբողջ առնելով կը  
բաժնուի: Խնդիրը իւր գործի սկսելուն առա-  
ռաջին օրը 30 ոսկի կը կորսնցունէ, հետեւեալ  
օրը 5000 հատի համար 70 ոսկի երկու օրուան  
իստիլանց մը կուտայ, այն երկու օրերն ալ բի-  
ածան շարունակ հինգ փարայի վրայ խաղա-  
լով միզեռ կերթայ և տուած 70 ոսկին մէջ կը  
խաղայ, երբորդ օրը տասը հազար հատ, ուզե-  
նէ 35 դուրուշէն տալու համար երկու օրուան  
համար 63 ոսկի պախշիշ կուտայ, հետեւեալ  
օրը 29—10 փարա թէլէկրաֆ մը զալով երկու  
օրն ալ 33 ՚ և ի վրայ կը դառնայ բիածան, հի-  
մակու հիմայ մէկ շաքթուան մէջ կորսնցուցա-

Ճը 163 լիրա կը լայ, իւր տեսած երազներուն  
և բացած թուղթերուն սքանչելիքներովը աղէկ  
կը հասկնայ որ ֆօնտօները խիստ պիտի իյ-  
նան, ուստի այդ խելքովը 33 դուրուշ 10 փա-  
րայէն 30000 հատ ապրանք կը ծախէ և շա-  
տերն ալ համոզելու կաշխատի որ թուղթերը  
պիտի իյնան ապրանք ծախեն. մէկ երկու ա-  
պոշներ աս մարդուն խօսքին հետեւելով անոնք  
ալ կը ծախեն, այն զիշերը՝ վաղն առողու-  
թէլէկրաֆը պաղ պիտի զայ ըսելով ձեռքով-  
նուն դրածի պէս ուրախ կը լան, հետեւեալ ա-  
ռաւօտուն վազելով քրտնելով կուգան և կա-  
խուած թէլէկրաֆին կը նային որ բոլորովին  
հակառակ է, այսինքն վոխանակ 27 դուրուշ  
զալու՝ 30 դուրուշ 30 փարա եկեր է, ասոնք  
մէկզմէկու սիրու տալով կսեն, անշուշտ պաղ  
թէլէկրաֆ եկած է, սակայն այսօր չի հանեցին  
նէ վաղը անսպատճառ դուրս կը հանեն ևն. ևն.

Անոնք այս խելքին վրայ թող ըլլան, միւս  
օրը թէլէկրաֆը 31 դուրուշ կուգայ, թուղթ  
բանալով՝ երազ տեսնելով՝ տավէթ ընելով ալ  
խենդ կը դառնան, ասոր վրայ Խնդիրները  
մէկտեղ ժողովելով Ընդհանուր ժողով կը կազ-  
մեն որ նոյն իրիկունք ամէն Խնդիր զալիք թէ-  
լէկրաֆներուն և դարձած փոլիթիզներուն ա-  
ղէկ ուշադրութիւն ընեն որպէս զի ըրած վր-

նասներուն տեղը լեցնեն, այսպէս որոշում ը-  
նելնէն վերջը ժողովը կը գրուի, ամէն մարդ իւր  
տունը կը դառնայ. այն զիշերը ոմանք մինչև  
կէս զիշեր և ոմանք ալ մինչև առաւօտ կաշխա-  
տին և զուշակութիւններ կը նեն, ամէն մարդ  
իրենց ըրած զուշակութիւններուն բոլորն ալ  
զատ զատ թուղթերու վրայ կառնեն, և հետե-  
ւեալ առաւօտուն Խնդրոց դիւանին կը յանձ-  
նեն. դիւանը իսկոյն ժողով կը կազմէ և զրի  
առնուած զուշակութիւնները ու մարզարէու-  
թիւնները ժողովին դիտողութեանը կը յանձ-  
նէ : Ժողովը բաւական ատեն դիտողութիւն և  
խորհրդածութիւն ընելէն վերջը անմիջապէս ըլ-  
վէի տակ կը ձգեն, և ըուէարկութիւն ըլլալով  
մեծազոյն մասամբ ֆօնտօններուն վար իջնալը  
կը յայտնեն, ասոր վրայ Խնդրոց դիւանը ան-  
միջապէս իւր բաժանորդներուն աներևոյթ կեր-  
պիւ յալտարարութիւններ կը գրուէ, (ինդիր-  
ները յատկապէս բաժանորդներ ունին որ ա-  
մէն ամիս տուրք կը հատուցանեն) և բաժանորդ-  
ներուն ամէնն ալ մէկ սրտով և մէկ խելքով ապ-  
րանք ծախելու կելլան, և ասոնց բոլոր կար-  
ծեացը տեղեակ եղող խելացի մարդիկները ա-  
սոնց վրայ կը խնդան, թէլէկրաֆները ամէն  
օր մէկզմէկու վրայ 20—30 փարա բարձր կո-  
ղան, այս մարդիկները խորհուրդ խորհրդի

վրայ կը բարդեն, զիշերները քուն չունին, ցերեկները հաց ուտելու ախորժակ չունին, մարդու հետ նստելու ելլելու կամ երկու խօսք ընելու տրամադրութիւննին բոլորովին կորսնցուցեր են, (թէև Պօրսայի մէջ գործ ընողներուն ամենն ալ մի և նոյն ախտերուն ենթակայ եղած են) սուն կերթան իրենց ընտանեացը հետ կատարեալ յարաբերութիւն չեն կրնար ընել, վասըն զի խելքերնին զլուխնին չէ, ինչ ընկելիքնին չեն զիտեր, զիշերները կ'երազեն, ցերեկները կը զառանցեն և առտուները կը դողանչեն . . . . Ասդին ալ ուրիշ խումբ մը կեցած—պայըլանլարա սու — կաղաղակեն, որովհետեւ ֆօնտօները կը հատնի և իրենց խելքովը գործ տեսնողներուն ալ ստակները կը հատնին, որը թէլլայութեան կը ծառայէ, որը ջուր կը ծախէ, որը ինքզինքը ծովը կը նետէ և տանկով շատերը կը թշուառանան և ողորմելի վիճակի մը մէջ կիյնան, (ԱՅՍ ՄԱՐԴԻԿՆԵՐՈՒՆ ԸՆՏԱ-ՆԵԱՅԼ ԱՍՏՈՒԱԾ ՈՂՈՐՄԻ . . . .)

Սյս ատեններս ամենէն ազատամիտ և ամենէն խելացիկարծուած մարդուն մէկը նախեար խան կուզայ և ալիւրանութեան ապահով նամբան սովորելու ետևէ կըլլայ. անոր ասոր կը հարցնէ խորհուրդ կուտայ և խորհուրդ կառնէ, կը լուէ որ այս ինչ մարդը գօնսօլիտնութիւն

ընելով խաղխռշմից է եղեր, միւսը փառաւոր  
տուն մըն է շինէր, մէկ ուրիշ մը 50000 դու-  
րուշի կնկանը պրօշ մը շիներ է, ևայն ևայն  
և հարկաւ ով ալ ըլլայ ասանկ մեկէն իմէկ հա-  
րուստ ըլլալու պիտի փափաքի, այս խելացի  
կարծուած մարդն ալ այս զործերուն վրայ ութ  
և տասը որ մոտածելէն վերջը ալիվրաճութեան  
սկսելու կայանք կուտայ :

Ուստի Խավեար խան կերթայ և այն միջո-  
ցին նոր բարեկամ մը կը հանդիպի իրեն, կել-  
լեն միատեղ սրճարանը կերթան և այս զործին  
վրայ մէկ երկու ժամ խօսելնէն զկնի՝ նոր բա-  
րեկամը խոստվանաբար հետեւեալ զաղու-  
նիքը և դիւրին ճամբան կը հաղորդէ.....

Ասկէ հինգ տարի յառաջ Եւրոպացի բնա-  
զէտներուն մէկէն սրանցելի արհեստ մը սով-  
րեցայ որ ամէն զաղոնիք կը յայտնէ, ու ամէն  
ապագայն կը գուշակէ. Թէ որ դուք այս զործը՝  
ընելու միտում ունիս նէ ես ձեզի ամէն առա-  
ւոտ կանուխ բխաձախն ինչ ըլլալը իմաց կու-  
տամ, բայց այս զաղոնիքը ուրիշ մարդու պի-  
տի չի հաղորդես :

Ազատամիտը. Ինչպէս կըլլայ որ զաղոնիք  
կըյայտնէք և ապագայն կը գուշակէք, այս տե-  
սակ զործերը իմ խելքիս դէմ կը տեսնեմ և մա-  
նաւանդ որ բնութեան մէջ անանկ արհեստ

մը դեռ զոնուած չէ որ զաղտնիք իմանալ։  
Բարեկամը. Բնութեան մէջ անանկ զաղտնիքներ կան որ այսօր հազարին մէկը անզամ յայտնուած չէ, բայց և այնպէս իմ ընելիք գործիս մէկ փորձը ձեր առջեր կը նետեմ որ անշուշտ պիտի համոզուիք. վասն զի ասկէ երեք տարի յառաջ մի և նոյն գործը ըրի բաւական ստակ շահեցայ, սակայն հիմայ առանկ գործեր ըրած չունիմ, որովհետեւ կարօտութիւն չունիմ . . . .

Ազատամիտը. Քանի որ դուք այսչափ վըստահութիւն ունիք այս գործին նէ ես ալ ձեզի հաւատարմութիւն ունիմ, բայց միայն սա կը խնդրեմ որ ընելիք գործդ ինչ որ է նէ մանրամասնաբար պատմես ինծի։

Բարեկամը. Շատ աղէկ մտիկ ըրէ որ պատմեմ, 18—20 տարեկան խարտեաշ (զումրաշ) պատանի մը կը բերես՝ ես անիկայ մանեարիզմով կը բնացնեմ և յետոյ բիածաի կամ ուրիշ նիւթերու վրայ հարցումներ կընեմ, անի ալ մէկ քանի օրուան ըլլալիքը մեզի կիմացնէ։

Ազատամիտը. Այդ պատմած գործերնիդ իւելքս չի կրնարկոր հասնիր, այդպիսի քան չի կրնար ըլլալ, զաղտնիք իմանալ . . . . զարմանալիսքանչելիք մըն է այդ. բայց բարեկամ, ներեցէք ըսելուս, չըլլանց որ խարուած ըլլար,

քանզի պու տուաեա ամին տէյէմէյօրում :

Այս անձին՝ վերջապէս խելքը չի հասնիր այս գործին, բայց զոնէ փորձ մը ըրած ըլլալու համար 20 տարեկան խարտեաշ պատանի մը կը բերէ և մարդուն կը յանձնէ մարդը աս պատանին սրիւիրիզմ կընէ այսինքն կը քնազնէ և կըսկսի հարցնել :

—Վաղն առտու բիածան քանի փարաէն պիտի բացուի :

—Յե դուրուշ 25 փարաէն. սակայն ցերեկը թէլէկրաֆ մը պիտի զայ և մինչև 36 դուրուշ պիտի ըլլայ :

—Իրիկունը քանի փարա պիտի զոցուի և հետեւեալ առաւօտուն քանի փարա պիտի բացուի :

—Իրիկուան 35 դուրուշ 30 փարա պիտի մնայ, բայց միւս առաւօտուն 34 դուրուշէն պիտի բացուի :

—Պատերազմ պիտի ըլլայ թէ ոչ, Խոտախա Վենետիկին պիտի կրնայ տէր ըլլալ . . . .

—Պատերազմ պիտի չըլլայ, սակայն խոտախա Վենետիկը ուշ կամ կանուխ պիտի զրաւէ :

Եւ դեռ ասոր պէս ունայն բաներ հարցնելէն վերջը պատանին կարթնցնեն, Ազատամիտ պարոնը այս հիանալի գործին կը յափշտակուի, սակայն գործը աղէկ մը ստուգելու հա-

մար' հետևեալ առաւօտեան բիածախն կսպասէ  
որ պատանւոյն ըսածին պէս պիտի ըլլայ թէ  
ոչ: Ուստի հետևեալ առաւօտուն կանուխ հա-  
վեար խան կերթայ և պատանւոյն ըսածին  
համեմատ կը բացուի բիացան, այսինքն նիշտ  
34 դուրուշ 25 փարա. Ազատամիտ պարոնը  
մատը բերանը կտոնէ ու կապշի կը մնայ,  
և ցերեկուան բարձրանալուն կսպասէ, մէջ-  
մ'ալ յսնկարծ ՅԱ<sup>1</sup>, թէլէկրաֆ զալով՝ թուղ-  
թերը ՅՅ դուռուշ կը լլան. այս մարդուն ալ տա-  
րակոյսը չի մնար և կը համոզուի որ բնութեան  
մէջ այսպիսի զաղտնիքներկան եղեր, վասն որոյ  
ամենայն վստահութեամբ զործի կ սկսի, սրան-  
չելագործին հետ պայման և դաշնադրութիւն  
կընեն որ ինչ շահ ըլլայ նէ կէտւակէս բաժ-  
նուի բայց վեսաի անուն ամեննին չեն գրեր,  
որովհետև տանց համար վեսա չիկայ:

Այն օրը կրկին անզամ պատանին կը բերեն  
և պէտք ըլլալիքները կը հարցնեն և ինչ պա-  
տասխան որ տայ թուղթի մը վրայ կ'օրինա-  
կեն, խեղճ բայց կարծեցեալ ազատամիտը փո-  
խանակ չորս կամ հինգ անզամ փորձ ընելու՝  
մէկ անզամ կընէ և ահա այն տեղը կ'սխալի:

Հինգ հարիւր ուկի դրամագլուխ կը դնէ և  
առաջին օրը 50000 թուղթը մեկէն կը ծախէ,  
այն օրը կը տեսնան որ պատանւոյն ըսած խօս-

բերուն բոլորովին հակառակը կը լլակոր, այս  
մարդը լիսուն հազար թուղթը ծախելէն անմի-  
ջապէս ետքը 30 փարա կը բարձրանայ, Վարո-  
թանին զափարօ կուզէ, ասա թէ ոչ զոցեմ  
պիտի կըսէ, մարդը ինչ ընելիքը կը կորսնցու-  
նէ, վերջապէս Վալութանին կը տեսնէ որ քիչ  
մը ալ սպասելու որ ըլլայ՝ ինքը պիտի վնասուի,  
իսկոյն 42000 դուրուշ վնասովը կը զոցէ և բե-  
րած հինգ հարիւր ուկի դրամագլխէն ընդ ա-  
մենը 80 ուկի առնելով կը դառնայ ետ, բայց  
սքանչելագործը բոլորովին աներեւյթ կը լլայ  
սա հետուալ նամակով . . . .

« Տիրայէթլու . . . . Աղա»

« Իլք իշխմիզի փէք միւսէյիսմէ թութու-  
ղունուզ իշխն չօգ զիատէ անընըրըմ, Էկէրչի  
50000 մալ սամմանըզ սրիւիրիզմէ կիւվինէ-  
րէք իտի իսէ, եանըլտընըզ. զիրա սրիւիրիզմ  
տէնիլէն էօյլէ պիր սըր սէնաաթ տըր քի հիչ  
պիր վազըթ թամահ զալտըրմազ. հիշ նէ հա-  
իսէ պու իշխն հազզընա չօգ զիատէ անը տու-

եարագ նան ու տիլտէն սէօյլէրիմ քի իթտի-  
դինիզ զիանընըն պէտէլինի պիր ան էվլիլ  
Հազթառակա քէնտի տօլտուրուն ամին . . . .

\* \* \*

Կերեայ որ այս սրանչելազործը չէ թէ չա-  
րամտութեամբ ըրած է այլ ինքն ալ խարուած  
ըլլալով այս զործին ձեռնամուխ եղած է,  
վասն զի շատ ասանկ մարդիկներ կան որ այս  
տեսակ սրանչելիքներու հաւատք կընծայեն և  
դիմացիննին ալ հաւատացնելու կը ճգնին,  
առանց մտածելու թէ դեռ բնութեան անհուն  
ծոցէն այս տեսակ արհեստներ դուրս ելած  
չեն և կամ երրէք ելլելիք չունին:

Խավեար խանի պօրսան յաճախողները վե-  
րոյիշեալ պատմութեանց ճշմարտութեանը տա-  
րակոյս չունին, բայց սակայն անոնք որ պօր-  
սան ինչ ըսել ըլլալը չի զիտեն՝ հարկաւ ա-  
նոնց քիչ մը դժուարահաւատալի պիտի ըլլայ,  
ուստի անոնց համար ալ կըսէնք որ զոնէ փոր-  
ձի մը համար բայց առանց զործ մը ընելու  
շաբաթի մը չափ պօրսա թող երթան, հաւաստի  
եմ որ ամէն բան պիտի իմանան, կամ ան  
է որ իրենք ալ հոն պիտի մնան և կամ զզուա-  
նոր ետ պիտի դառնան. որովհետեւ մազնի-

սական գօրութիւն կայ հոն որ մարդս շուտ  
իրեն կը քաշէ, ասոր համար ով որ իրեն կս-  
պաւինի նէ թող ան երթայ, որ ետքը մեզի  
պատճառ չի բռնէ, ցաւալին սա է որ դժբաղ-  
դաբար շատ մարդիկներ կան որ այս ախտին  
ենթակայ եղած են, շատ հարուստներ աղքա-  
տացած, շատ ընտանիքներ թշուառացած,  
վերջապէս շատ ընկերութիւններ և տուններ  
փլած ու քայլայուած են, բայց զարմանալին  
սա է որ հոն մտնող և վնաս կրող փորձառու  
մարդիկները շատ անզամ նորամուռ շահա-  
ղէտները կ'խրատեն, կը համոզեն և իրենց  
զիսուն եկածը ամէն պարազաներով կը պատ-  
մեն, դարձեալ նորամուռները ականջ չեն կա-  
խեր . մինչև որ իրենք ալ այն վնասներու  
ենթակայ չըլլան, այս արհեստը ուրիշ բան  
մըն ալ ունի, այնէ որ մարդս սարսափելի կեր-  
պիւ շռայլ կընէ, և անկէ ետքը թէն աղքա-  
տանայ ալ ան մարդը անկարելի բան է որ  
խնայողութեան հետևի :

Արդ՝ զրոյս հեղինակը այս գործին մէջ խիստ  
փորձառու եղած ըլլալուն համար անհրաժեշտ  
պարոք կը համարի իւր ազգակցացը պէտք  
եղածը պատմելէն զկնի միանզամայն իմա-  
ցնել որ այս տեսակ վտանգաւոր և մահառիթ  
գործերու մէջ չի զտնուին և որչափ կարելի է

նէ ետ փախչին. և չ'ուզէր նաև որ այս տեղ  
այն մարդոց անունները տայ. որոնք իրենց  
գտնուած վիճակնուն զո՞հ չըլլալով շատ ստակ  
վաստկելու և մեծ փառքերու հասնելու համար  
իրենց ձեռքի եղածը կորսնցունելէն զենի թրշ-  
ուառութեան, չքաւորութեան, նա մանաւանդ  
յուսահատութեան անդունդները զլտորեցան  
յակամայս. եթէ մարդ մը կանոնաւոր արհեստ-  
ներու, վաճառականութեան և երկրագործու-  
թեան նետնելով իւր ստացուածքը կորսնցու-  
նէ նէ այնչափ ցաւ չի զգար, որչափ որ գար-  
շելի ալիվրաճութեան մէջ :


Արդէն մեր ազգին զրեթէ բնական եղած  
թշուառութիւնը օրբանզօր աւելնալու վրայ է,  
թէ որ կուզենք այս թշուառութեանց վերջ մը  
տալ՝ համասիրու և համախորհուրդ ըլլալով  
օգտակար միջոցներ ձեռք առնումք որպէս զի  
ազգին ներկայն բարոքելու և ապազայն ան-  
դորրելու սրբազնն և նուիրական սկզբունքը  
ի գործ դրած ըլլանք, և թէ որ մեր ունեցած  
պարտքերը այս օրուընէ կատարելու կամք  
չընենք՝ աղէկ զիտնանք որ մեր հիմակուան  
կրած թշուառութիւններնէս աւելի և շատ ա-  
ւելի մեր զաւկընները ու թոռները պիտի կրեն,  
վասն զի արտերը մինչեւ որ այս օրուընէ չի  
սերմաննենք նէ վաղը չենք կրնար հնձել, ասոնք

ալ աշխատութեամբ և գործելով կրնայ ըլլալ,  
Թուլութիւն ու ծուլութիւնը մէկ կողմ ձգենք  
և ձեռք ձեռքի տանք, հարուստներնիս ստա-  
կով, զրագէտներնիս զրիչով, խելացիներնիս  
խելքով և ահա այն ատեն ազգայնութեան  
նաւը ամէն կերպերով զարդարուած կրլլայ և  
սահմանեալ նաւահանգիստը անվտանգ կրնայ  
հասնիլ :

« Որ ունիցի ականջս լսելոյ լուիցէ »









«Ազգային գրադարան



NL0247722

